



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅ-ՀՌՈՎՄԷԱԿԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Բնականագիտություն: — Յ. Ողբուլուխեան. — Մ. Բեատեան. — Մ. Յ. Ղազարեան: — Վարդան փաշա: — Համազգեստի բնագիտություն: — Մ. Պեղեկճառչեան: — Ս. Հեթմոնեան:



և ոչ անաստուածեան՝ այլ Հայ է: Եւ մեր ներկայ յօլուածին՝ յիշեալ վերնագիրն ընդ-

Ա.

ն ք խորթ վերնագիր. միթէ գրականութիւնը ազգային խարճութիւն, բաժանմունք կը ճանչնայ: Հայ գրականութիւնը կամ լեզուն հայ է. այն՝ մեր Նահապետաց և Հայրենեաց բնիկ պարզեան է. ոչ լուսաւորչական և ոչ հողմական, ոչ բողոքական և ոչ անաստուածեան՝ այլ Հայ է: Եւ մեր ներկայ յօլուածին՝ յիշեալ վերնագիրն ընդ-

ունելով, բնաւ մեր խոստովանած գրութեան զէ՛մ չենք ուզեր գործել, այլ անով կ'ուզենք ցոյց տալ, թէ Հայ-Հողմական հասարակութեան գրագէտներն և գրական պատմութիւնը ասանկապիտանք է մեր նպատակն:

Հայ-Հողմական հասարակութիւնը ի՞նչ բրաւ յօգուտ և ի զարգացումն Հայրենի գրականութեան. ի՞նչ բրաւ իր մայրենի լեզուն պահելու և պահպանելու համար, և ինչի՞նչ արդ անոր գրականութիւնը միխթարական վիճակ մը չունի. խնդիրներ, հարցեր, որ շատ հետաքրքրական են և միանգամայն շատ անմշակ մնացած:

* * *

Հայ-Հողմական գրականութիւնը ե՞թէ ընդարձակ կերպով նկատողութեան անննջ, այսինքն կղերական և աշխարհական գործիչներն ի միասին հաշտելով, վիճիմարի օգուտ մը կանգնած կ'ըլլանք հանդէպ լուսաւորչական և բողոքական ազգային հասարակութեան. բայց բաժնելով հողմական հայ գրականութենէն կղերական գասակարգը, այն կ'անուտ դաճան, վտիտ, և գրեթէ աննշմարելի կերպաբանք մը՝ հանդէպ լուսաւորչական հայ հասարակութեան՝ քաղցմամբ խոհեմափառ գրական և բանասիրական գործիչներու: Նոյն բաժանումն՝ կատարելով, կ'ուզենք համառօտ քննադատական մը ներ-

կոյացընել Հայ—հռովմէական գրականութեան մասին:

Հայութեան այլ գասակարզը՝ առանց վարանելու այժմէն կրնանք ըսելու, որ Հին ատեն աւելի եռանդով և արդեամբ աշխատած է սատարելու ազգային գրականութեան քան թէ ներկայիս: Անոր Հին գաւառները աւելի սէր ու խանդ ցոյց տուած են Հայ գրականութեան համար, քան թէ ներկաներն. և Հին ատեն որ կրօնական ցաւալի խորութեանց պատճառաւ՝ ազգային քնարը փոխադարձ տետելութիւն, հարածանք, թշնամանք կ'ողբերգէր, և սակայն Հայ—հռովմէական գրականներու թիւն նոյն ատեն աւելի շատ կ'երեւին, և աւելի զոյն մը, և յատուկ լոյս մը ցոյց կու տան, քան թէ ներկայիս. և այնպիսի ատեն մը, որ շնորհէ մի քանի լրագրական համերաշխութեան քարոզիչներու, միջնադարեան այն ատելութիւնը տակաւ առ տակաւ կը մեղմանայ, կը սմբի, և շիջանելու կը պատրաստուի:

Վարդան փաշա, Հեռարեան Յովհաննէս, Պէշկիթաշլեան Մկրտիչ, Հէրիմեան Սրբապետ, Շիշմանեան Յովսէփ (Մերենց), և առնոցմ աւելի Հին Քէտուս, Օղուլլուխեան, և նորերէն փորձուցալ, Աղաման, Տ. Երկաթ, որոնք ժամանակին գրեցին և զործեցին ազգին համար, ատոնք ասիական նոճիներու ստուերին տակ կը հանդիշին արդ. ատոնք իրենց մայրամուտքին մէջ առանց ծագելու յոյսով խրեցան և իրենց յաջողները չի ծագեցան: Ատոնց հոգում և եռանդով օժտուած են Թ. Թէրեզան, Յ. Թօլայեան, Կ. Գարազդեան, Յ. Սաքըլ-Ք. Լիմանեան, Յ. Ալան, Ե. Թօլայեան. որոնք միայն կ'ապրին և կրնան համարուիլ Հայ—հռովմէական գրականները. ատոնք ևս Հիներուն ժամանակակիցներն են, որոնք շատաւիշ չունեցան. իրեն ներկայ գրական գործիչ, միայն կրնան համարուիլ Ք. Լիմանեան, Յ. Ալան մը և Յ. Թօլայեան և իր որդին: Որքան խեղճութիւն:

Օղուլլուխեան և Քէտուս Հին բժշկներ են, որոնց երկերուն նման զեղեցիկ և օգտակար աշխատութիւն մը չի հրատարակեցին իրենցմէ վերջը եղած Հայ—հռովմէական բժշկները. չենք ըսեր որ այս վերջիները

ողորմելիներ, խեղճուկներ են. այլ չէ պատճառը որ անոնք չեն գրեր, այլ Հայ գրականութեան և լեզուի մասին տղետ լինելն է պատճառ. մասն զի կան նոր Հայ—հռովմէական բժշկներ՝ որ ինչ ինչ հիւանդութեանց վրայ տեղադրելու հրատարակած են: — 1800 ժամանակներն Յովսէփմ բժիշկ Օղուլլուխեան Տրապիզոնեցի, Վիեննայի մէջ տօնորոգման աստիճանը կ'ընդունի և ժամանակին պահանջին համեմատ՝ զեղեցիկ և դուրահասկանալի աշխարհաբար լեզուով «Նիւթ բժշկական» անուամբ կը հրատարակէ զեղորէից վրայ դրուատելի աշխատասիրութիւն մը. ինամբով կը բացատրէ ամէն զեղերու յատկութիւնը, անոնց հայ, լատ, և թուրք անունները: — Քէտուս (Միքայէլ) 1775ի ժամանակուան ազգայիններէն մին է. իր բժշկական երկովք թէ իր ժամանակին և թէ ի ներկայիս, մեծ համբաւ կ'ունենայ. և քիչերն միայն ծանօթ չեն իր այն երկատիրութեան, որուն նման գնահատելի աշխատութիւն մը զեռ ոչ միայն Հայ—հռովմէականց, այլ և նոյն իսկ լուսաւորչական գիտնականք չի կրցան հրատարակել: Գիտութեան սէրը որքան կը բարբրէ մեր նոր սերունդին մէջ՝ անոր հակառակ նոյնքան կը շիջանի մայրենի լեզուի սէրն: Մեր հասարակութեան մէջ արդ գիտուններ կը միտան, և ինչ օգուտ, քանի որ անոնք մեզ համար ամուլ գրիչներ են և ազգային գրականութեան համար աւելնն ի միասին Քէտուս մը չեն արմեր: Միքայէլ Քէտուս* Վիեննայի Միթիմարեանց միջամտութեամբ, քաղքիս մէջ իտալ բարեւորի մը նպատակով 1789ի ժամանակներն՝ կը սորվի բժշկութիւն և կը հմտանայ այլ արհեստին: Շուտով կը հռչակուի, և նոյն իսկ Եգիպտոսի Խտիւրի պալատական բժիշկն կ'ըլլայ, շնորհիւ Պօղոս Պէյ Երուսաղէի իր տոկուն աշխատութեամբ բաւական հարատու:

* Մուս մեկնութեանց առիթ չառաւ համար, փութանք ըսելու որ Միքայէլ Քէտուսն ճշնդեամբ լուսաւորչական էր, յետոյ Հռովմէական կնի կը լինի բայց լուսաւորչական կը վաւճանի:

մեան տէր բլլալով՝ կը հրատարակէ իր աշխատասիրութեաննց գլուխ գործոցը, որ է երկհատոր *Բժշկաբանութիւնը*։ Եւ ազգասիրութիւնը ու Հայ գրականութեան սերն էր՝ որ մշած էր զինքը այդ գովելի աշխատութեան ձեռք զարնելու։ Նա իր այդ գործին յառաջբանին մէջ կ'ափսոսայ մեր գրականութեան մէջ զիտական գրոց պակասութեան վրայ. և համաստութեամբ կը գրէ. [Այլ մեք աստէն թւպէտեւ քաջ ճանաչեմք զանձինս անբաւականութիւն ի ձեռնամուխ լինել յայսպիսի գործ քաղցմաշիտս և դժուարամտոյց, բայց յաղթեալք ի սաստիկութենէ սիրոյ բնիկ հայրնեացս, ձեռն ի գործ մատչեմք յօծարափոյթ] յառաջիկայդ գործողութիւն, եղեալ մեզ կէտ նպատակի անդրկէլ յուսով գեծ ծագոյն շահ և զօգուտ ազգիս Հայկազնեանց]։ Ինչպէս կը մտածէին Հինեքն և Բնչպէս նորեքն։ Մեր գրականութեան գիտական ճիւղը որ Բեւտէնի ժամանակներն զեռ բոլորովին խօսպան վիճակի մէջ էր, և սակայն նորակարգ սիրոյ եռանդով բորբորուած, ամէն զըժուարութեանց յաղթելով, նա ի լոյս կ'ընծայէ իր *Բժշկաբանքը*, որ Հայ գիտնական մասեռ նապարանին կոմիզը գործրեն կը համարուի։ — Հին Հայ—հռոմէականաց մէջ իրեն խմբագիր մեծ անուն ունի Մ. Յովհ. Հիսարեան որ ձեռնհասօրէն վարած է «Բանասէր»ի խմբագրական պաշտօնը (1851—1859)։ Իրմէ վերջը իրեն նման ոչ ոք կըցաս շարունակել այդ արդիւնաւոր գործը։ Ունի գանառաց աշխատութիւն, «Մոսխոսութիւն» վերնագրով տետրակ մը հրատարակած է *Ռուսիանեանի «Ուղղախօսութեան»* գէմ, Նեոն, Գիւան, Կենսագրութիւն Նաբոլեոնի, Խոսրով և Մաքրուհի պատմական երկասիրութիւնք, Մ. Յ. Հիսարեան 1855ի ժամանակներն Հայ—հռոմէական հասարակութեան ամէնէն տաղանդաւոր գէմքերէն մին եղած է. և ոչ միայն պատմաբանի այլ և բանասէրի համբաւ ունեցիր է։ Իր «Բանասէր» ամստթերթը, սկսած է հրատարակել 1851 Յունուարին. 50 էջերէ քաղցած տետրակ մըն էր այն, և կը խօսէր բանասիրական, Ազգային և Քաղաքական նիւթոց վրայ. իր թերթին մէջ Հայկական մատենագրութեան

մեծ խնամք տարած է, և Հայաստանի անապարհորդագրութիւնք անպակաս են անոր էջերէն։ Նա մութ ժամանակի անձերէն էր, բայց իր գրական ուղղութիւնը շատ լուսաւորեալ էր, և զինքը կրնանք համարել ներկայ մեր բանասիրական դասակարգին գեղեցիկ արշալոյսը։ Հիսարեան «Բանասէր»էն զատ, 1852ին վարած է նաեւ Կ. Պոլսոյ *Journal asiatique*ի խմբագրութեան պաշտօնը, բայց ոչ «Բանասէր»ի հետ, զայն առժամանակեայ թողած է։ Հիսարեան շնորհիւ իր լեզուագիտութեան՝ քաջութեամբ վարած է նոյն «*Journal asiatique*»ի խմբագրական պաշտօնը։ — Հիսարեանի ժամանակակից գրագէտ և խմբագիր Վարդան փաշան (Յովս. Վարդանեան) «Մեծնուայի Հաւատիս» լրագիրն հիմնած է։ Ունի զանազան աշխատասիրութիւնք. «Թելեկրաֆ էլէգրիֆ», «Տաստակը քառասունական տարեբաց», «Սահմանադրական շնորհոգիներ», Նաբոլեոնի հատորաւոր պատմութիւնք, և այլն։ Քաջ տեղեակ էր Հայ, թուրք. անգլ. զազղ. լեզուաց, Իբրեւ խմբագիր՝ մեծ կարողութիւն ցոյց տուած է իր «Մեծնուայի Հաւատիս» լրագրոյն մէջ, և ժամանակին նոյն լրագիրը շնորհիւ իր տաղանդաւոր խմբագրին՝ մեծ շնորհ ձեռնած է, և Հայ հանրութեան ուշադրաւ հանդիսացած։ Ասոնց ժամանակակից Հայ—հռոմէական գրական նշանաւոր ուրիշ գէմքեր չենք գտնիր. վասն զի գեռ գրականութեան սերը չէր արժարժած, տըղիտութիւնը գեռ կը տիրապետէր, թէ մայրաքաղաքին և թէ գաւառաց մէջ։ Նոր ուժեր պէտք էին։

* * *

Եւ մինչդեռ յիշեալ գրականներն հազիւ ոկուած էին Հայ—հռոմէական հասարակութեան մէջ հաստատել մամուլ մը և լրագրութիւն մը, Փարսզու և Վենետկոյ Մխիթարեան վարժարաններէն Պոլիս կը հասնին՝ ազգային գրականութեան սիրով սիրատու չոր շատ մը երիտասարդներ. որոնք իրենց հմտութեամբ Հայ—հռոմէական կրթական լծացեալ վիճակը կը յուզեն։ Նախագահու

թեամբ ուխտիս Հ. Պ. Վ. Միտասեանի՝ նոյն Միլիթարեան աշակերտները կը կազմակերպեն « Համազգեաց ընկերութիւն »ը, որ Հայ-հռոմէական կրթական յառաջադիմութեան ամենէն արդիւնաւոր կազմակերպութիւնն լինելով՝ կ'արժէ որ մեր ընթերցողաց՝ հաստատակի ծանօթացընենք զայն: Այդ կրթական ընկերութիւնը՝ կը բաղկանար՝ նախ 76 անդամներէ, որ երթալով բազմացաւ, և որչափ որ նա հռոմէական Հայոց կը պատկանէր, սակայն անխտարար անոր կ'անդամակցելին՝ նաեւ լուսաւորչական գիտուն և հմուտ անձեր: Այդ ընկերութիւնը ակադեմականէն զատ և ազնուպետական էր, վասն զի ազգին « արիստոկրատ » մասն ալ անոր շուտով մասնակցեցաւ: Նոյն ընկերութեան նպատակն էր, Ա. — Ամէն ընկեր մէկ սիրտ մէկ հոգի ըլլալով, միաբանութիւն մը կազմել: Բ. — Օգտակար գրքեր յօրինելով, լսարգմանելով, և զանոնք սպազրեկով ամենուն տարածել: Գ. — Մասն և Աղլկոյց բարոյական կրթութեանը համար՝ քաղաքներու և գիւղերու մէջ դպրոցներ հաստատել: Դ. — Երկրագործութեան արհեստը ազգին մէջ ծաղկեցնել: Ե. — Հայրենի հնութիւններն աւտօրթութիւնները քննել և փնտել: Զ. — Հին ձեռագիրներ և դրամներ ժողովել: Է. — Բնական պատմութիւն, կենդանաց, բուսոց, ծաղկանց և ամէն տեսակ արուեստից ուսմունքը ստղծեցնել: Թ. — Եւրոպական վաճառականութեան օրէնքները ազգին մէջ տեղն ի տեղօք մտցընել: Ժ. — Մեծ տաղաբանութիւն ստղծեցնել, և այն: Գեղեցիկ գաղափար, գրուածքով ծրագրել: Սահմանեցին այս կանոնները, և սկսան գործելու: Նախ և առաջ իրենց նախագահը գնաց ի Տրապիզոն, և սկսաւ վարժարան մը կառուցանել: Ընկերութեան գործունէութիւնը երթալով նախանձելի զարեւոտ. ժամանակակից պատմիչ մը կը վկայէ: (Ընկերութիւնը սկսաւ օր աւուր ծաղկել և պայծառանալ, իր անդամները ազգին երեսելի և պատուաւոր անձինքները կը շատնային, իր համբաւը լրագիրներուն մէջ կը զովուէր, երիտասարդաց հանճարը բանասիրական ճառերով կը մշակուէր, գիտութիւն և ուսման սերը առաջ

կ'երթար: Եւ ամենէն աւելի ցանկալի և փափաքելին այն էր՝ որ ան կրկին անիծեալ շար սերմը՝ շատ պարիսներ ի վեր փառասեր և նախանձոտ եկեղեցականներէն ցանուած, և ազգիս մեծ ու լաւու արժանի՝ անասանելի թշուառութեանց պատճառ եղած, այն արմատ անիծից շար սերմը կ'ըսեմ, այս է Քաղաքացոց և Գաղատացոց մէջ տընկուած անհաշտ թշնամութիւնը, կամաց կամաց արմատէն կը խլուի, անհետ կ'ըլլայ: և ամենքն ալ մէկ սիրտ և մէկ հոգի Ազգին ընդհանուր ազգատութեան և որդւոց կրթութեան միայն օգնելու կը ջանան): Եւ այդ ժամանակները Հայ-հռոմէական գրականութեան ոսկեղէն շրջանն է: որ երկար չի տեսց, ումանց մանաւանջ նոյն ժամանակուան եկեղեցական պետին՝ Գեորգի, Հատունին հաճողական շանցաւ նոյն կրթական կազմակերպութիւնը: Կրթական նորարարող ծառիկն շուտով խամրեցաւ: Տրապիզոնի հաստատուելիք վարժարանը դեռ ամբողջովին չի շինուած՝ հակառակ կրթասեր ժողովրդեան կամաց՝ տապալեցաւ: Տրուեցաւ, լուծուեցաւ նոյն կրթական օգտակար կազմակերպութիւնը: Եւ այն օրէն Հայ-հռոմէական գրականութիւնը ոչ զոյն ունեցաւ և ոչ ստուեր: Դեռ հազիւ նոյն հասարակութիւնը սկսած էր կարեւորութիւն տալ թաղային լեզուի և պատմութեան. հազիւ փոքր ինչ լուսաւորուած էր իր ազգին քնիկ գրականութեամբ, տգիտութեան խաւարը վերտախն կը պատէ և տելի թանձր, որ երթալով կը խառնայ կը թխանայ, և հոն այլ եւս գիտութեան ճառագայթները անհնարին կ'ընթաց լսութեանցի լուս: Հայ-հռոմէականաց այդ կրթական ժահարիք հարուածը չի կրցաւ ոփոփել: Գեորգի, Հատունի (1860ի էՍ/9) հաստատած « Ազգային կրթութեան ժողով »ը, որ կազմակերպուած էր հինգ եկեղեցական և հինգ աշխարհական անդամներէ: Ժողովոյն նպատակն էր Հայ-հռոմէական հասարակութեան մէջ վարժարաններ կանգնել, կրթութեան խնամք տանել: Բայց ինչ ինչ պատճառներով, կարելի չեղաւ զայն յառաջ տանել: Լուծուեցաւ և այն՝ առանց մի փոքր օգտի:

* * *

Տղիսութեան խաւարը տարածուեցաւ, ծովացաւ: Քայց նոյն հասարակութեան մէջ անձնանուէր գործիչներ չկին պակսեր. Վենետիկ Միխիմարեանց աշակերտներն միայն ջանացին նոյն շամանդաղն հայածելու, պատռելու, և ի զուր: Անոնց քնարը թոթաացուց միայն այն լարերը՝ որոնք պրկուած էին բնատուգմիկ սիրով: Պէշիկթաշլեան Մկրտիչ, Հէքիմեան Սրայպիոն այդ քնարերգու Միխիմարեան աշակերտները յիսնակ տարի առաջ իրենց սիրելի



Մ. Պէշիկթաշլեան:

քերթողահօր Նահապետին յուզիչ բամբռանց արևալստանքն հնչեցուցին: Պէշիկթաշլեան մեր պմենէն արհեստագէտ մեկամաղձիկ բանաստեղծը՝ իր պատկասելի հանճարովը՝ շուտով իր եզական տաղանդը ցոյց տուաւ և Հայհոռովմական գրականութեան ամենէն մեծ պարծանքն եղաւ: Պէշիկթաշլեան՝ հասարակութեան սիրելի էր ազգային ամէն մի անջատ հասարակութեան, վասն զի ինքն եղաւ համերաշխութեան ամենէն մեծ և ազգու բարոզիչը: Իր «Գարնան» բամբռն որբան ուժեղ թոթոսայ, որբան լինի անոյշ, զուրգուրալէ, փափկիկ, սրտագին, վարդաբոյր, և հառա-

չոյ. իր «Ծերն վանայ» որբերգն՝ շրբան յուզէ, յափշտակէ մեր սիրտը՝ ցոյց տալով վանայ ծովուն ծիածաւայ, ճշտափոփոք հառաչանքն, հեծէ և հեծել տայ հին ցաւերը նորերուն հետ, իջնայ և իջցընէ Հայոց վեհեց գերեզմանը, և յուսայ Արշալոյս մը. որբան իր «Աշնան» փայփուն ծաղկունք՝ իրենց անուշահոտ այտերով, փափկիկ պարանքով հալ աւ մաշ ընեն սիրտկեզ սոխակն. «Քաջուրայոյն» նուագն՝ որբան հուր փչէ, և «Քաջուհին» որբան խրախոյս կարդայ, զոտ բարբառով բոմբին հանէ, կայծակ թափէ և կրակներ տեղայ իւր աշերէն՝ մինչև մտնիք դանձան բոյրը. բայց այդ ամէնն որբան և լաւ, սիրալիւր և սիրանոյշ լինին, ատոնք չեն որ Պէշիկթաշլեանը Պանաստոսի եզական դափնեպսակին կ'արծանացընեն, այլ Նղբայրութեան երգն է, որով հայութիւնը զինքը աստեղագարդ կապուտակ երկինց անպերուն վրայ կը բարձրացընէ՝ լսելու իրեն սրտէն բղխած ամենէն փափուկ թինգն թնդական.

«Նրբ ալեւոր Մայրն Հայաստան
Տեսնէ զորդիս իւր քովէ քով,
Սրտին խորունկ վերքըն ղաժան՝
Քաղցր արտասուաց բուժին ցօղով.
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն
Քան զանձկալի Նղբայր անուն»:

Մեկտեղ յողմինք, մեկտեղ ցաննք:
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Ըջհունն բարեաց յերկինս հաննէք
Որ կեանք ասնուն չայոց դաշաւեր:
Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն
Քան զանձկալի եղբայր անուն»:

Այդ է իր նուագներուն նուագապետը. և այդ իր անսնր անմահացուց և անով սկարացաւ համազգային Հայութեան փոխադարձ ատեղութեան ըրիւս և ջախջախիչ ուժը, որ ծնունդ առած է ազէտ և միամիտ կրօնամոլներէն, որոնք այլ եւս հոն միայն գոյութիւն անին, ուր կարելի չէ թնդալ մեծ բանաստեղծին անոյշ արձագանգն: Պէշիկթաշլեան ներշնչուած իր վեհակոյ Միխիմարեան գաւաթիարակներէն, համազգի հայութեան միջև հաշտարարութեան ամենէն նշանակուած պատգամատեղն, եղաւ: Նղբայրութեան երգը իր խորհրդաւոր ներշնչուած սենի, իր ազգային

սրտատրոփի ամենէն ազգու բարախումբը, և միով բանիւ այն է իբրև համերաշխութեան երգոց ամենէն շքնազը, զերգականցը, ընդհանուր մեր ազգութեան համակերիի համարտածը, և զայն բանաստեղծին հանճարեց արտագրութեան ամենէն առաջնակարգ քիւլթոզականն չենք համարիր. բանաստեղծին քերթողական մեծ տաղանգը ուրիշ շարք մի երգոց և նուագաց մէջ կը հնչէ. նա իր խանդը ցոյց տուած է աւելի այն քնարերգութեանց մէջ, երբ իր թովթամունցը ընտելեան զեղէն և բոյրէն սահելով հասեր են մեզ: Եւ թր մեկամտղձոտ հոգի յատուկ խինդ մը, ճիկն մը չի զգայ, և չի յուզուի, երբ լսէ Ալեմտաղիի գեփիւտին «մէլօտին»:

« Դու փափկաթեւ մանկիկ զեփիւտ
Աղբերց վրայէն լուսակարկալ
Անուշ հոտով ծաղկանց ըսփիւտ
Ինչպէս թռչիւ ինձ ընդառաջ,
Ու խունկ և զով ընծայելով
Ձիւս ողունես հեղիկ շնչով:

Ո՛հ, կը սրբեմ ըզքեզ հողմիկ.
Երբ դու փութաս ինձի գալու
Ի պար ի թռչիւ ի սոյլ մեղմիկ
Այրած ճակատիս իմ այցելու,
Մաղիկ հոգւոյս քեւ զովացած
Բացուի ի լոյս ախորժ կենաց »:

Բանաստեղծը կը հրամայէ փափկիկ սուրհանդակ զեփիւտին, որ լուր տանի հովտին, ծործորին ու բարձրադիտակ անտառաց, որ հոն թափն ստիակներու խումբը, որուն մտերիմ կը հասնի հոն բիր զմայլմանց յիշատակաւ և կը նուագէ.

« Հոս դասն հոգեր մեկիկ մեկիկ
ձակտես թ բաց հեռանային,
Ու փունջը ժամուց զեղապարեկ
Սիրտըս թեթեւ օրորէին.
Եւ բընութեւն՝ մայր օրորուէր
Քնքուշ զրկաց մէջ զիս զըզուէր »:

Ասոր նման վտեմ և զուցէ աւելի բարձր աւելի քերթողական են հեծեմանաց և վուժմունքու քնարն, «Ներքեմ ինձ կոյս», և հտաչող և սիրայեց «Յետին հտաչը»ն, հրաշունչ և իրախուտող «Հայ Քաջուհին» լալիկան ու սիրական «Արտասուք կուտին», աշուտական և ողբական «Ազնիւ Ալեմֆեան»:

որուն ետեւէն կը զոչը բանաստեղծը. «Ո՛հր ես Ազնիւ». որուն պատասխանը յուսահատ էր և սրտաբեկ.

« Աւա՛ղ, տեսէք սուգ առու ծով,
Ձիւնքը տանող զարձաւ հովիկ,
Թեւեւերն կախ փրչէ տրտու՛մ:
Ինչ լուր բերիր մեղէ հովիկ,
Այն ձեր սրտի հատորն ազնիւ
Թըռուս զընաց. մեռաւ Ազնիւ »:

Պէշիկթաշլեան իր քնարերգութեան արհեստը մշակելու շատ աշխատած չէ, բնածին էր այլ զեղեցիկ կարողութիւնը. իր ամենէն զեղեցիկ երգերը ընկերաց և բնասանաց աղանջնով յանկարծակի արտայրած է:

* * *

Առանց արբանեակներու չէր այլ շողշողուն արեգն: Հէքիմեան Սրապին՝ Միգրաշ Պէշիկթաշլեանի արժանաւոր գործակիցն եղաւ. Հէքիմեան հոչակուեցաւ իր թատրերգութեան ներով և թատերական արդիւնաւոր գործունէութեամբ, քան թէ իր բազմաթիւ նուագներով, որոնք լոյս տեսան 1857ին մի հատորի մէջ: Հէքիմեանի քնարը ուժեղ կը հնչէ, իսկ Պէշիկթաշլեանի աւելի մեղմ, փափկիկ՝ բայց աւելի սրտազրաւ, յուզիչ, և այն ցոյց կու տայ իր պանաստասական վարպետութիւնը, բարձրութիւնը, վեմամութիւնը: Հէքիմեան շատ գրած է, բայց սակաւ են ընտիր նուագները: Հէքիմեան աւելի ընդարձակ միտք է, մինչդեռ Պէշիկթաշլեան աւելի ամփոփ բայց մեծ տաղանգ մ'եղած է: Վտեմ է իր խորհրդական տիպարով Հէքիմեանի հետեւեալ նուագն ի ծնունդ Միխիմարայ Աբբահօր.

« Բարձրաց: զըզուիդ, ո՛վ Եփրատ, օ՛ն, և տես.
Տես զար յո՛ւ տեր զաւաղան նոր առ քեզ.
Տես զմանուկն որ այսօր ծընանի
Ի հոյակապ Սեբաստեան քաղաքի:
Ձեռքըն փափկիկ որ անգործ այժմիկ կան՝
Յօգունց մարտից շաղաչեն յաղթական:
Ի թ բուրբել ընթացէց սուշ ամաց
Յաւերժական ըզքեցցի բոց փառաց:
Յաւելի յուշիկ թող մանկիկն հանդիցէ,
Այլ հեղաբար մինչ զաշխուս իւր փակէ,
Նըմա սգին տայ խորհուրդ Մեարսպեան:
Եւ երբ հասցէ ի հասակն արութեան
Յօրժամ զիւր վառն ի վեհճէ՛մ կատուացէ՛:
Հայկ՝ թ հսկելն իւր անձայթ ներհնացէ »:

Հէքիմեանի սիրելի էր Կրօնքը, Սկըբը, Գիշերը, Լուսնակը, Ազգին զիւցազները և անոնց քաջութիւնը, իր աշխարհին Աւերակները, Լացը, Ողբը, Հառաչանքը, Միխիմարը և Ախշանը, զոր երգած է իր ուսեղ ջնարով: Բանաստեղծին համար որքան յուզել է բնութիւնը և անոր զեպն, այնքան և փարելի է և զուրգուրալի Հայրենիքը, Ազգը և Ազգայինը: Բանաստեղծին համար անիծեալ և անելի է օտարամտը, ազգատեսցը, Նա իր ժԱճերովը քերթութեամբ վայ կը կարգայ օտարամտը հայուն զխին, որ ազգատուճիկի փառքը արհամարհելով, խունկ կը ծխէ օտարին լաւութեան: Խեղճ է իրացընէ այն,

« Որ գժարգարիտն ապախա թողեալ սր ընդ հոլով իւր երկրին,
 Նա մուրացիկ և պաղատող գնէր յօտաբաց ծանր է գին,
 Որ ըզլեզու հայրենական անարդ կաշեալ սիրտն յիւր վէս,
 Օտարութի լեզուաց է ձերս պանծալով զայ է հանդէս ու:

Եւ այս երկու տողերն շատ լաւ դուրս կը ցայտեցընեն Հէքիմեանին այն սկըբ՝ որ բորբոքուած էր իր բնիկ ազգին և անոր գրականութեան համար: — Ողբերգելով եղեռնագործ Սմբատայ յուսահատութիւնը, յայտնի կը լինի իր քնարերգութեան յայրը, խոտիք և յուսահատութիւնը: Այլեկոծ սրտի հառաչներ են զորս զուրս կը հանէ Սմբատայ խոտիքով կուրծքէն.

« Իսկ թէ զբարեւ երեւե խաղճմ ըզգադանեռ,
 Հըրատուոր գեհննք յուզեալ մաշն զձոց: (մաց,
 Անտառք, մացառք, վայրք մենաւոր, Լայնք հազ,
 Անագորսն, յաւէս գոշն, սչ զերծեցն ու:

Կորովալից տողերով կ'ողբերգէ Հայրենի աւերակները, և այդ քերթութիւնը տազաշափական զիտութեան հետ զիցազնական գաղափարներ կը ներշնչէ: Գեղեցիկ են և յատուկ արհեստ մ'ունին իր թատերգութիւնն Արտաշէն և Սարգենիկ, ողբերգութիւնը Հարմակ և Աշխեն, Սամել, վահրամ, Յոջիանե: Եւ ասոնցմէ զատ անի գանազան թատերգական թարգմանութիւնը, Գոմաշալ, Պոզոս և վիրգիսե, և այլն: Հէքիմեան հռչակուե-

ցաւ իր թատերական գործունէութեամբ. ինքն և Պլշիկիմաշլեան խոմեր՝ հաստատեցին թերթահայ թատրոնի ամենէն փառաւոր շրջանը. անոնց գործը շատ մեծ էր և շատով արդինաւոր ծառայ գտաւ թէ գաստաց և թէ ուսանալու հասարակութեան միջու: — Պլշիկիմաշլեան իր ողբերգութեանց մէջ իսկ, կը մրցի իր ժամանակակից թատերագիր հանճարներուն հետ: Կոռակ, Արշակ, Վահան թատերգութիւնքն՝ մեր նոր գրականութեան ամենէն թանկագին զուտրներն են: — Այդ երկու բանաստեղծ հանճարներուն սրտին մէջ իրենց Միխիմարեան դատարակներն զրին



Մ. Հէքիմեան:

քերթութեան կորիքը և որ ունեցաւ շատ մեծ հոտալ, այն փոճացաւ, ծաղկեցաւ և զարդարուեցաւ և անա բիւզանդական զիւլիշ միտուրութի ազգեցութեամբ: Պլշիկիմաշլեան և Հէքիմեան, նոյն բանաստեղծ մեծ քաղաքին արժանաւոր զուակներն եղան: Միխատարը իր յուրիսեանական սեւ նոճիներու խիտ անտառով, անոնց փշեց տխուր և սեւ գաղափարներու վեճմը: Պոսփորի ջրանցքը իր հին պատմութիւններով, նորոցեց և արժարժեց իրենց մէջ հեթանոս ազգաց զիցազնական աստեղծութիւնը, յորոց պակաս չէին իրենց բնիկ և բնաշխարհիկ արքայազուներ և իշխանագունք, զոր երկեցին, սղբերգեցին և զը-

րուստեցին իրենց քնարին ամենն ուժեղ
 գարկով: Հին կղզիները և մահաւանդ Իշ-
 խանաց մեծ կղզին, գիշերուան մէջ իրեն
 ուրուական տիպարով և մշաածիճաղ լուս-
 նակի ծպտով, յափշտակեցին անոնց բոր-
 բորուած միտքը: Հետո հայրենիքէն, հոն
 իրենց ծննդավայրը, իրենց շուրջը կը հուա-
 քէին, կը բազմամային գաղթական Հայեր,
 վանեցի, Անեցի, Բաղէշցի, Մշեցի, և այդ եր-
 կու մեծ բանաստեղծները այդ արենակից գա-
 ղուլթներու հոգւոյն մէջ կը թափանցէին, և
 անոնց երեսին վրայ կը կարգային բնաշ-
 խարհի բնական տենչը, զբրովը, կսկիծը,
 խեղճութիւնը, աղքատութիւնը. և այդ ամէնը
 գիրենք կը յուզէր, կը խանդավառէր և կը
 մկեր երգելու և ողբալու Հայրենիքը. որ
 կանգուն մը հող չի տուա անոնց խաղաղ
 քենոյ ննջարան լինելու: Եւ հարագատ զա-
 ւակներն անհարագատ երկրին մէջ մտան
 հանգչելու: Շիրշիի միայնութիւնը, անա-
 պատը, փայփլուն աստղերն և լուսնակն ար-
 ծաթթաթիկ՝ կը հսկեն անոնց գերեզմանին
 վրայ: Տեղացի հայութիւնը անոնց գլխին վե-
 րու չի տնկեց սգազգեցիկ մեղամոզճատ նոճ
 մը և ոչ լալական կամ ողբալան ուռնի մը:
 Անշան գաճաճ բուրգ մը՝ հսկայ և նշանաւոր
 հանճարին՝ Պէշիկթաշխանին վրայ իբրեւ յա-
 ւերժական յիշատակ կը կանգնի. իսկ հայ-
 րենի ողբերգութեանց ողբերգուն՝ կը ննջէ կից
 Պէշիկթաշխանի, և միայն բուսական ցեղի
 յայրոյթը՝ փոշը և տաստասկը՝ կը պատէ իր
 ոսկրներուն վերմակ հողը. Հայ-հոռովճական
 հասարակութիւնը զլացած է իր հոշակաւոր
 քերթողին՝ թատերապրին վրայ քարէ-կամ
 փայտէ խաչ մը տնկելու: Քանի՛ երախտագէտ
 ենք մեր հանճարներուն... Պահ մը կը մնամ
 Շիրշիի գերեզմանատան մէջ. հոն կայ ըսին
 ինծի Հայ-հոռովճական հասարակութեան
 հանճարներէն մի քանին. ատոնք սիրելի են, ա-
 տոնք մեր ուշադրութեան արժանի, ատոնք են
 մեր զբակնութեան փառքը, ուստի լաւ կը
 համարիմ՝ ատանձին յօդուածով մը անոնց
 մտաւորական արդիւնքը քննել և ցոյց տալ,
 նմանապէս անոնցմէ զատ ներկայ Հայ-հոռով-
 ճական հասարակութեան ողջ զբաղէտներն:

Հ. Ս. ԵՐԵՄ.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԱՐՇԱԼՈՅՍ ԵՒ ԱՐԵՒԵԼՔ

ԼՈՒՍԱՌՈՐՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ

(Շար. սես էջ 438)

ԸՌԹՍԻՄՆ՝ մեծ խորհուրդ և ամուճ ցամակի-
 բնորայի յերկրի և դասուլ բնդ ճրշտակս.
 Երիտ օրիմալ սրբութիւն կուսամեց՝
 զարդապիտոթիւմ արամց սրգարոց:

Յիշելով ինչով որ կնքեցինք մեր վերջին
 բաժը, և թէ ոչ անկարելի՛ բայց շատ դժար
 է պարզաբար պատմել Հռիփսիմեանց նահա-
 տակութիւնը, այն տա-

թիւ հետեւեալ Տրգա-
 տայ դէպքն և բուր արզ-
 գին Հայոց, ապա Գրի-
 գորի Ելն ի վիրապէն և
 Լուսաւորոյն զաշխարհս
 մեր. մանաւանդ որ՝ ար-
 դէն երկարօրէն պատ-
 մուած և ծանօթ է մե-
 բայոց՝ յԱզաթանգեղո-
 սէ և յայլոց, ի գեղեցիկ
 և յաշխոյժ ներբողէ Խո-
 րենացւոյն իր երիտա-
 տարութեան ատեն զը-
 բած, ի Պատմութեանց
 և ի ճառից Լուսաւորչի
 վրայօք. յորոց նշանա-
 ւոր են Գրիգորի և Յով-
 հաննէս Սարկիսաւոց վաւը
 դպպետաց, յորս միշտ
 խառնուին յիշատակք



Ս՝ Հռիփսիմէ:

Տրգատայ և Հռիփսիմեայ, և ի պէսպէս Դա-
 րականայն և Երգոց ի պատիւ երիցս եւս
 Սրբոցս՝ զործակցաց Լուսաւորութեանս (Տըբ-
 դատայ, Գրիգորի և Հռիփսիմեայ), և մա-
 նաւանդ ի յետին տեսակէ՛ յիշատակարանաց՝
 կոմիտաս կաթողիկոսի՝ Աճճիւք Հռիփսի-